

ՄԵԾ ՅՈՒԲԵԼԵԱՆԻ ՀԱՆԴԵՍՆԵՐԸ



ՏԻԻԶՃԷԻ ՄԷԶ

Յորբելեանին օրը եկեղեցական արարողութիւններէն վերջ տեղւոյս երկսեռ ժողովուրդը գունդագունդ կը դիմէր քաղաքէս կէս ժամ հեռաւորութեամբ նորահաստատ հայոց թաղը, ուր գտնուող նորաւարտ մատուօրն մէջ տեղի պիտի ունենար հանդէսը մասնակցութեամբ երկսեռ աշակերտներուն: Հանդէսին կը նախագահէր Տ. Երեմեայ քննյ. որ օրուան տօնին առթիւ հակիրճ տեսութիւն մը ընելէ վերջ բեմ հրաւիրեց ատենախօսները որք էին ազգ. վարժարանի ուսուցիչ Միրան Եւլտընեան, Վահան Հաղբրեան և Զաքարիա Նէնցէեան, որոնք խօսեցան օրուան տօնին վրայ: Երգչախումբը ընդհատաբար կերպեր հայկական սիրուն երգեր զեկավարութեամբ տեղւոյս ուսուցչուհիներէն Սր. Ալիսի, որ կարճ ժամանակի մէջ յաջողած էր իր աշակերտուհիները մարզել կոմիտաս վարդապետի հեղինակած երգերուն:

Գաղով նիւթական արդիւնքին, ցաւալի է դիտել առ որ հանգանակիչ յանձնախումբը հանգանակութեան ձեռնարկած չէ դեռ, հակառակ ժողովրդատնի դիտողութիւններուն:

Զ. Ն.

ՏԱՐՍՈՆԻ ՄԷԶ

Հոկտ. 13ին, կիրակի, ժամը 6.30ին (Բ. Թ.), յորբելեանական կրկին հանդէսը տեղի ունեցաւ Լուսինեան վարժարանի նորակառոյց շէնքին մէջ: Եկեղեցւոյ դռանէն սկսեալ մինչև վարժարանին սրահը, զբօշակներով և արմաւենիի ճիւղերով զեղատարգուած էր օրուան տօնին պատշաճ կերպով: Սրահը ինչպէս նաեւ շէնքին նրբանցքը երկսեռ հոծ բազմութեամբ մը լեցուած էր: Ժամը ճիշդ 7ին Տիտը Հայկազուն Յ. Յակոբեանի նախագահութեամբ բացուեցաւ հանդէսը «Հայր Մեր»-ով: Նախագահը Սահակ-Մեսրոպայ մէջ հակիրճ կենսագրական բանախօսութիւնը ընելէ վերջ, բեմ հրաւիրեց Տարսոնի Ամբրիկեան Ս. Պօղոսեան Գօլձի տնօրէն Տօքթ. Թօմաս Բրիսթին, որ նոյն շքաններուն մէջ ապրող Հայոց քաղաքական ազնուապալից գրութիւնը նկարագրելէ վերջ՝ գրուածեց Սահակի ու Մեսրոպի կրօնական նախանձախնդրութիւնը և ազգասիրութիւնը: Յետոյ երգչախումբը քառածայն երգեց «Հի» էլ լսեցը: Բեմ հրաւիրուեցաւ նաեւ Տարսոնի Բողոքական Հայոց քարոզիչ վերապատուելի Ստեփան Էֆ. Թովմասեան որ հիւանալիօրէն ի վեր հանեց Սահակ-Մեսրոպայ հոգեւոր բարձր կեանքը: Նուագախումբին կողմէ երգուած գեղեցիկ երգէ մը վերջ բանախօսեց Գոլձի Հայերէնի ուսուցիչ Տիտր Տիգրան կոյտեան, որ Հայ տղապարտութեան զիւտի մասին տեսութիւն մը ըրաւ: Ամենէն վերջ խօսեցաւ Սէնթ-Բօլ Գոլձի Թուրքերէնի ուսուցիչ Սիմօն Էֆ. Բիւփելեան, որ մեծաքանակ Հայ լեզուն գրուածեց: Հանդիւնակները ժամը 9.30ին մեկնեցան ժողովարանէն գոհ ապաւորութեան մը առկա:

ՀԱՅԿԱԶՆ